

դարուն հայրը, և որու ուրիշ բան չպակսեցաւ բայց եթէ նախնի ժամանակները ծնած ըլլալ որպէս զի լուսաւորէ սիւնհոգոսները, գումարեալ Հարց հոգին ըլլայ, կանոններ դնէ և նստի գահերէց՝ ի նիկիս և յԵփեսոս » :

Հիմա որ ճանչցանք զմատենագիրն և իրեն զրուածքը, ճանչնանք և իրեն թարգմանչին յարգը որ ոչ միայն Պոսիւէի լեզուն թափանցած է, այլ և իր հոգւոյն խորը, ու հայկեան դպրութեց օգտակար և շահաւէտ ծառայութիւն մը մատուցած . այս վեց դամբանականներուն հատորը, որ շատ զգերու պէս միայն թղթէ և թանաքէ շինուած չէ, բագրատունի քերթողահօր իրաւունքներէն մէկը պիտի ըլլայ՝ ապագայից զարմանքն և գովութիւնն ընդունելու :

### Հ · Յ · Թ ·

---

Ապտ-իշլ-Գատլրի բարոյականը .

Առակներու համար զուրցուած է որ ազգաց իմաստութիւնն են . մենք ալ աս կ'աւելցնենք բսելու որ ազգաց ռամ կական և կենդանի բանաստեղծութիւնն են . հասարակաց մոգին և գործնական դիտողութեան բանաստեղծութիւնն ու ընկերութեան կամ ցեղի մը մտաւոր զարգացումը, իրեն փիլիսոփայութե կամ կրօնից նիւթերու մէջ ունեցած կարծեացը գաղափար մը կու տան : Այսունկատմամբ Դաւալիս (Davimas) զօրավարին թարգմանած արաբական խորհրդանշութիւնները կըրկնակի շահամատոց են բարոյական և մատենագրական կողմանէ . սակայն մարդ զանոնք աչքէ անցընելուն ատենը կը տեսնէ որ ամէն լայնութեան ներքեւ, ամէն ժամու ժամանակ ժողովուրդը զը զրեթէ նոյն կերպով կը մտածէ և կը զգայ այն առարկաներուն վրայ որ կը կազմեն մարդկային դիտողութեանց ասպարէզը : Զիր ինչ նոր ընդ արեգակամբ, կամ ինչպէս կ'ըսէ Սողոմոնն

իմաստուն «Ոչ է ամենայն առժամայն ընդ արեգակամբ ։» . հիմք ամէն տեղ նոյն է . տարբերութիւնը միայն բացաւորութեանը նոր դարձուածքին վրայ է, ըսելու եղանակին գեղեցկութեանը և աշխուժութեանը վրայ : Գիտնալու արժանի և հետաքրքրական բան է թէ ինչպէս Արաբացի մը կը թարգմանէ Եւրոպացւոյ մը, կամ մանաւանդ տիեզերական մարդուն մտածածը և զգացածը, Աստուծոյ, բաղդի, փառասիրութե, սիրոյ և բարեկամութեան վրայ : Ասոր համար մենք ալ զնենք մեր ընթերցողաց աչքին առնե այս խորհրդանշութիւններէն մէկքանին, անապատի վրանին շուգին տակ բացուած իմաստութեան ծաղիկները, որ անշուշտ ունին իրենց տեղական և յատուկ բուրմունքը, թէպէտ գոյները բոլորովին նոր չըլլան :

« Ճակատագիրը, կ'ըսէ Ապտ-իւլ-Գատը, հինգ երկաթեայ մատուըներով ձեռք մ'ունի . երբ որ կ'ուզէ ըզմարդս իրեն կամացը խոնարհեցնել, երկուքը աչքերուն վրայ կը զնէ, երկուքը ականջներուն մէջ, և հինգերորդը բերնին վրայ զնելով կ'ըսէ . Լուռ կեցիր » : — Եմիրը սոյն կերպով կը խորհրդածէ հոգւոյ մեծութե վրայ . « Վեհանձն թշնամիէ մը ապատելու լաւագոյն միջոցն է ներելը . ան ատեն գերի մը կը դառնայ » : — Մեր ցեղին վրայ ալ ասանկ կը մտածէ . « Մարդիկ շինուած են, ոմանք ոսկիէ, ոմանք արծաթէ և մեծ մասը պղնձէ . ամէն մէկը իրեն ճշմարիտ արժէքովն ընդունէ » : — Փառասիրութեան համար ալ կ'ըսէ . « Երբ որ Աստուած կ'ուզէ կորսնցնել զմրջիւնը, իրեն թեսեր կու տայ . լի ուրախութեամբ և գուոզութեամբ կը թռչի . պղտի թռչուն մը կ'անցնի, կը տեսնայ զինքը և կը կըլլէ » .

Սիրոյ, կանանց, բարեկամութեան վրայ արաբական իմաստութիւնը բեղնաւոր է առածներով : Զեռուընիս եկածը կ'առնենք այս գոհարներու տու-

փին մէջէն . « Սէրը մէկ նայուածքով կը սկսի , ինչպէս հրդեհը կայժով մը » : — « Զինքը տեսնելէս առաջ ոչ երբէք կրնայի կարծել որ վիթ (զազալ) մը կնկան կերպարանք առնու . այսօր ալ տարակոյս չունիմ . ինչ ցածութիւն է իմինս : Առիւծները կը վախնան իմհարուածներէս , և վիթ մը բաւական է մոտածութիւններս պղտորելու . մարդիկ կը դողդըզան նիզակիս ծայրին դիմաց , և ես կը սարսիմ իր մոգիչ և մեղյշ նայուածքներէն » : — « Սիրտս կը նմանցնեմ կրի հնոցի մը . կրակը նեղքին քարերը կ'երէ կը լափէ , առանց ծուխը դուրս տալու » : — « կանանց նենդութեանցը մէջ միշտ երկու նենդութիւն կայ . իմերով կը դօտևորին և զընդասղան տեղ կարիճներ կը խոթեն վրանին » : — « Մի զներ քուկին յոյադոչ բախտին և ոչ կնոջ վրայ . այլ յայնմոր ոչ բնաւ կը մեռնի ( յԱստուած ) » :

Մարդ կը կարծէ թէ ժողովողի խօսքեր են կարդացածը : Հապա այս մըտածութիւնը աշխարհիս բաներուն ուշնչութեանը վրայ . « Ամէն օր երկիրը կ'աղաղակէ օդուն մէջ . իմ վրաս մի վստահիք . խօսքերս կը խնտացնեն և գործքերս կը լացնեն » : Իմիրին բարեպաշտութիւնն հաւասար է իրեն քաջութեանը . « Ոչինչ այնպէս հաճոյական է Աստուծոյ , կ'ըսէ , ինչպէս իրեն համար թափուած արեան կաթիլ մը , կամ զիշեր ատեն իրեն ներշնչած երկիւղէն ծնօտն 'ի վար սահած արցունք մը » :

Ապտ-իւլ-Գատըր հարստութեանց ունայնութեանը , ամուսնութեան սըրբութեանը վրայ անանկ առածներունի որ գիտես թէ Սողոմոնի արձագանգներն են . « Երբ կին մը աշուրները կը զարդարէ ծարրով , մատուրներն հինայով և կը ծամէ մազտաքէն որ չունչը կ'անուշցնէ և ակռաները կը ճերմըկցնէ , Աստուծոյ ալ աւելի հաճոյ կ'ըլլայ . որովհետև երկանէն ալ աւելի կը սիրուի » : — « Հարըստութիւնք կրնան կորսուիլ , պատիւք ստուեր մըն են որ կը փարատի , ճշմարիտ բարեկամները զանձ են մնացականու :

Այս պնդահաւատ զինուորին վրայ որ հակառակ բաղդին զառնութիւնները կրած է՝ սրտաշարժ բան է տեսնել մարդկանց և իշխանութեան երկայն փորձառութեանն ազդած տխուր մոտածութիւններուն քով բարեկամութեան քաղցր և սիրելի մոտածութիւնները . Լա Ռոշֆուգոյի դառն և չոր սկեպտականութեաններհակը . սկեպտականութիւնը աւելի արդար քան թէ վեհանձն խորհրդածութիւններ կը ծնանի . արգաւանդ ճշմարտութիւնները սրտիններն են . զօրութիւն և միանգամայն բարութիւն , ասկէ գեղեցիկ տեսարան կրնայ գտնութիլ : Խրոխտ հոգինները մէտեն բարեկամութեան . կարծես թէ այս զգացմունքս իրենց ընդաբրյու ազնուութեանն աւելի բնական և յատուկ է քան թէ սէրը : Ապտ-իւլ-Գատըր բարեկամութեան վրայ շատ զգայուն ոտանաւորներ ուղղած է առ զօրավարն Տօմա . յիշենք զանոնք ալ իրեն սիրազեղ այրական կորովյո մը վկայութիւնը , մանաւանդ վերջին երեք տողերուն համար որբորովին տեղական բանաստեղծութեան կնիքն ունին . « Կ'երդնում քեզ Աստուծով որ տէր է աշխարհիս , ոչ երեկ արելը կը բարձրանայ առանց քու վրադ մոտածելուս , և երբ կը դառնայ 'ի մայրն՝ քուկին յիշատակի դեռ սրտիս մէջ է : Բարեկամներու հետ ըլլամ նէ , խօսակցութեանս նիւթը միշտ դու ես . և երբ չոր ծարաւէ մը պապակած ականակիտ ջրոյ մը կը վազեմ , գաւաթիս մէջ կը տեսնեմ դարձեալ քուկին ըստուերդ » :

Ինչ սիրուն իմաստ և ինչպէս բնական է անապատի բանաստեղծին : Պայրըն որ նոյնպէս բարեկամութիւն կը սիրէր՝ կը զրէր առ թոմաս Մուր . « Երբ չորս կողմն միայն անապատ մ'ունենամ , կրնամ հոնտեղ աղբիւր մը գտնել . երբ որ աղբիւրը մէկ կաթիլէ աւելի չտար և իր եղեղքին մօտ չնշասպառ իյնայի , հոգիս փչելէն առաջ քեզի համար կը խմէի զայն » :

Ինչպէս առաջ ալ ըսինք , մարդկային հիմը նման է ամէն քաղաքակրթու-

թեանց մէջ. նոյն մտածութիւնը, նոյն զգացմունքն է որ ամէն տեղ՝ ի յայտ կու գայ և շատ անգամ նոյնպիսի պատ կերներով կը թարգմանուի :

**Մտադիւր լաց՝ ի վերայ մեռելոյն,**  
զի հանգեաւ. իսկ յիմարին՝ քան զմահ կեան չար է :

Ո՞ տայր ինձ՝ ի վերայ բերանոյ իմոյ պահպանութիւն, և՝ ի վերայ շրթանց իմոյ կնիք խորագիտութեան. զի մի ան կեայց՝ ի նմանէ և լեզու իմ կորուսցէ զիս :

Զամենայն վէր, և մի զվէր սրտի :

Զի անվարժ ելանէ խիստ, և որդի ընդպայրասուն ելանէ լկտի :

Գգուեա զորդի, և զարհուրեցուցէ զքեզ, խաղա ընդ նմա, և տրտմեցուսցէ զքեզ :

Եթէ իցէ քո ծառայ, կալ զնա իբրև զեղբայրա զի որպէս անձին քո, այնպէս կարօտասցիս նովաւ :

### ՍԻՐԱՔ

**Հնգետասաներորդ դարու մէջ**  
հացկերոյք մը .

Եղջերեայ փողն իմացուց կոչնական ներուն որ առաւօտեան ժամը տասը զարկաւ և թէ ատենն էր ձեռութիւն լուալու և սեղանին վրայ իւրաքանչիւր ոք իր տեղն առնելու : Մէկքանի աճպարարներ զուարթ եղանակներ զարկին, մինչդեռ ասպետներն և իրենց տիկինները զյու զյու կը մտնէին ճաշատունը, յետոյ տանտիկինը բոլոր ասպետներն իրենց տիկիններուն քով հրամցուց, որովհետև ամէն կերակրոյ համար երկուքին ալ մէյմէկ պնակ պիտի զրուէր ու մէկ սկուտեղի մէջէն պիտի ուտէին : Հրաւիրեալք նստան տախտերը, և ոտութիւնին դրին չոր խոտի դէզերու վրայ, զորոնք խնամով տարածած էին սեղանին տակ ոտութիւն ցուրտէ պահելու համար :

Սեղանը զարդարուած էր ափսէսով

մը որ կանաչ մարգագետին մը կը ներկայացնէր պաստառի տեղ, և չորս դիէն եղերքը կը բարձրանային սիրամարդի մեծամեծ փետուրներ և ծաղկավարդ դալարի ճիւղեր, որոնց վրայ ձգած էին մանիշակ և ուրիշ հստաւէտ ծաղկունք : Այս մարգագետնին մէջէն արծաթափայլ ժայրաւոր աշտարակ մը կը ցըցուէր, որուն մէջը պարապ էր թռչնարանի մը պէս, և ուր փակուած էին զանազան ողջ թռչուններ, ոսկեզօծ բրուկներով և թամթերով : Դիտանոցը նոյն պէս ոսկեզօծ էր և վրան կը տեսնուէին ներկայ եղող ասպետաց զինանշաններուն դրօշները, որ ան ատեն մեծ քաղաքավարական բան կը սեպուէր : Աշտարակին ոտքէն կը ցայտէին աղբերաբար չորս ջրոյ և գինուոյ շատրուաններ : Առաջին ժումին սեղան բերուեցան եղիներուի մսէ խորտիկ, նապաստակի կտոր մը որ ամբողջ գիշեր մը աղի մէջ կեցած էր, փորը լեցուած հաւ մը և հորթու կէս մսան . այս ետքի երկու կերակուրները ծածկուած էին ոսկեփայլ խորովածներով, շաքարապատ նուշերով և նոններով : Մարգագետնէն դուրս ամէն ծայրը մէյմէկ կարկանդակ կար, որուն վրայ շարուած էին աւելի պրզտիկ կարկանդակներ պսակի ձեռվ . երկու մեծերուն կեղեր շուրջանակի արծաթափայլ էր և վրան ոսկեզօծ . ամէն մէկուն մէջ կային ամբողջ այծեամ մը, սազու ձագ մը, երեք որձատ, վեց վառեակ, վեց աղաւնի, ճագարիկ մը, և (անշուշտ համեմի տեղ ծառայելու համար) հորթու բարակ ջարդած մսան մը, երկու լիտր ճարալ և քսանըվեց պնդախարշ հաւերթի դեղնուց, քըրքմացան և մեխակով ծածկուած : Բոլոր այս կերակուրները արծաթէ փառաւոր ամաններու մէջ զրուած էին, և չորս մարդիկ վերէն վար զինուած՝ պատրաստ էին տանտիկնով և կոչնականներուն հրամանները կատարելու : Բաց՝ ի ասոնցմէ սեղանին վրայ կար նաև աղանդեր, ինչպէս կնճի գլուխ, պղտի կաղամբ, յօշուած մսով բլիթ, քացախով համեմեալ վարունգ, և այլն : Իսկ հե-